

բարոյականը կ'ըմբռնէ լսստ մարդուս բաշ-  
նաւոր ազատ դատողութեան, այդ ազա-  
տութեան մէջն է որ Մէֆիսթոյ կը զեղծանի:

Անկարելի է որ բնազանցական գիտու-  
թեանց հմուտ աստուածաբան վարդապետը  
համոզուի որ ֆառութի վարդապետութիւնը  
ամբողջութեամբ հիմուտած ըլլայ Աւետա-  
րանին վրայ: Ամէն պարագայի, առողջ  
դատողութեան տէր ընթերցողը ֆառութիւն  
կընայ շատ օգտուիլ՝ եթէ Մէֆիսթոյի լա-  
րած ծուղակէն միշտ հնուռ պահէ ինքինք:

Ոիրուն է կէօթէի ֆառուսոսի գեղարուես-  
տական այդ քանդակը, զմայլելի երբ կու-  
նոյի բերնով կ'երգէ ան:

### ԳՐԱԿԱՆ ՆՈՐՈՒԹԻՒՆ

ԱՐՍԵՆ-ԵՐԿԱՅ. — «Կուղի Պետոն» (հէրեաթ).  
հրակ. «Ահակ-Մերոպ». տպ. Գահիրէ, 1933:

Կուղի Պետոն առասպելական միջոց-  
ներով կը կորնցնէ իր կուղը: Հարուստ  
մը իր աղջիկը Պետոյի հարսնութեան կը  
խոստանայ, եթէ ըսէ թէ ինչպէս ան իր  
կուղը կորմնցուցած է. և Պետոյ կը պատ-  
մէ. «Հինգաբթի օր մըն էր, բաղնիք զացի,  
լուացուեցայ, չեմ զիտեր ի՞նչ կար ջուրին  
մէջ, կուզ հալեցաւ շաբարի պէս»:

Նոյնը կը փորձէ հարուստ մարդը, բաղ-  
նիքին մէջ, ջրանոյշ գեղեցիկ աղջիկնե-  
րուն երգը կը լսէ, ու երբ անոնց սխալը  
կը շտկէ, անոնց կը վիրաւորուին, եւ ի  
պատիժ՝ կուզ հարուստին վրայ Պետոյի  
կուզն ալ կը բարդէն. ամօթահար հա-  
րուստը բաղնիքին դուրս կ'ելլէ, Պետոյին  
չուզել տալ իր աղջիկը:

Սակայն այդ անկարելի էր, Պետոյ  
յանձն կ'առնէր կը կին կուզ ունենալ՝ բայց  
չպկուլ այդ հարուստին աղջիկէն. աղ-  
ջիկ և մանչ զիրար սիրած էին, հրաշքով  
իրարու կապուած էին. անոնց զիրար կ'առ-  
նեն: Պետոյ այլեւս կուզ չունէր, երիտա-  
սարդ իշխանի պէս զեղեցկացած փեսայ  
կը դառնար, և հրեշտակի պէս զեղեցիկ  
աղջիկն կը փափսար ականջէն.

«Ոուար իրաւ է  
իրաւ սուս է

Դուն ինձի կ'առնես  
Ես բան չեմ առներ  
Այսօր կիրակի  
Վաղը չես զիտեր  
Ի՞նչ կը պատահի  
Երնիկ կը զատնաս  
Ես որսորդ տղայ  
Սուր նետ կ'արձակեմ  
Սիրալ կ'արիւնեմ  
Եւ զուն կը մեռնիս  
Կը վերածնիս  
Իմ սրտիս վրայ»: —

Փեսան այնքան ուրախացեր է որ խելքը  
թռուցեր, իր երգածին կէտաղրութիւնն է  
մոոցեր: Արսէն Երկաթ զգալիօրէն կը յա-  
ռաջացիմէ, իր ամէնէն յաջող գրութիւն-  
ներէն մէկն է այս հէքեաթը, ուր յարգած  
է պահանջուած զրական կանոնները: Նիւ-  
թը պարզութեան մէջ պէրճ է: Խմաստա-  
սիրական, բարոյական խրատները ալ ա-  
մելի զնահատելի ըրած են այս հրապու-  
րիչ հէքեաթը:

Հ. Ա. Երեւեսան

ՎԱՅԱԲԱՆՈՒԹԻՒՆ ՅՈՎՃԱՆՉՈՒ ՊԱՐ-  
ՏԻԶԱԿԻՈՅ ԵՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԿՄՆԱՐ-  
ԿՈՒԹԵԱՆ ՊԱՐՏԻԶԱԿԻ ԵՒ ՇԻՆՈՒԹԵԱՆ  
ԵԿԵՂԵՑԻՈՅ ԵՒ ՎԱՐԺԱՐԱԿԻՆԻՒՆԻ

Արտրեալ ի Տ. Կարապետ Քահանայէ Տ. Գրիգորիան.  
Երուսաղէմ, տպ. Ա. Յակովեանց, 1933, էլ 102:

Չկայ զեղածիծաղն Պարտիզակ: Մէծ  
աղէտին՝ ան ալ միւս հայաշատ կեզրոն-  
ներուն նման հիմնայատակ կործանեցաւ  
հայոց համար: Կ. Պոլսոյ կից այս ա-  
ւանը նիկոմիդիոյ նշանակելի հայկական  
զաղութին մանրակրկտ պատմութիւնը  
չզլուեցաւ ժամանակին, իսկ այժմ զոնէ  
տեղական յիշատակարաններով վաւերա-  
ցեալ հրատարակութիւն մը՝ ալ շատ ուշ  
է, նոյնիսկ անկարելի: Պարտիզակի եւ  
ընդհանրապէս նիկոմիդիոյ, Կ. Պոլսոյ հետ  
ունեցած մերձաւորութիւնը, և Պարտիզակի  
զրագէտ հայորդիներ ունենալը մէծ ազդակ  
մըն էր այդ զաւառին և աւանին կատա-  
րեալ պատմութեան պատրաստութեան հա-  
մար: Սակայն զգբախտաբար ատիկա չկա-  
տարուեցաւ, թէեւ Մինաս Գ. Գասապետին

(Ֆարհատ), Պոսթոնի «Հայ Վաստակ»  
առեւտրական թէրթի խմբագիր (Վերա-  
ծին) 1913ին Ազատամարտի տպարանէն  
հրատարակեց ուսումնական մը՝ Հա-  
յերը Նիկոմիդիոյ զաւառին մէջ, ուր Յ11  
էջերու մէջ զոհացուցիչ պատկեր մը կը  
արուի այդ զաւառին հարեւոր հայութեան  
մասին: Ուրեմն բնական է որ Պարտիզակի  
անցեալին նայող ամէն տեսակ յիշատա-  
կարաններու հրատարակութիւնը մեծ հե-  
տաքրքութեամբ կարդացուի այդ զաւառով  
հետաքրքութեամբ կողմէ:

Յառաջաբանէն կ'իմանանը թէ Վկա-  
յարանութեանց եւն, հեղինակը, Տ. Կա-  
րապետ քնյ. Տ. Գրիգորիան, է մայրէնի  
պապը Յառաջարանը զրոյին՝ և գրքոյի կը  
հրատարակիչ՝ թորգում ո. Գուշակեանի,  
Երուսաղէմի այժմու պատրիարքին:

Յառաջաբանէն վերջ նահատակին՝ թով-  
հաննէս Փիրէնեան սրբակրօն երիտասար-  
դին տապանագիրը կը արուի, 1838 Մայիս  
1 թուակիր: Յետոյ կու գայ պատմուրին  
նահատակրեան նոր վկային Քրիստոսի  
սրբոյն Յովհաննէս Պախւեմիցոյ (էջ 1-  
24), որուն կը յաջորդէ նոյնը՝ ուսանաւոր  
ձեռվ կատարուած, որուն բառեակներուն  
սկզբնատաները կը կապէն «ի Տիր Կալւ-  
Պետ ՓԱՀԱՆԱՑԻ ՆՈՒԱՍՏԷ Ե ԲԱՆՍ ՊԱՏ-  
ՄՈՒԹԵԱՆ ՅՈՎՃԱՆՉՈՒ Ա. ՆՈՀԱՏԱԿՈՒԹԵԱՆ  
ՆՈՐ ՎԿԱՅԻՆ ՅՈՎՃԱՆՉՈՒ ՈՐ Ի ՊԱՐՏԻԶԱԿԻ  
ԳԵՂ. Ի ՆՈՀԱՏԱԿԻՆ ՆԻԿՈՄԻԴԱՅ»: Վկայա-  
րանական այս երկու կտորներն ալ առ-

նուած են Սաղէմի հայավանքին հաւա-  
ցածոյէն:

Էջ 43 էն սկսեալ մինչեւ էջ 52 Վե-  
կայութեան ծանօթութիւնները, անշուշտ  
թորգում սրբազնի զրչէն:

Հատորիկիս երկրորդ մասը Պարտիզակի  
պատմութիւնն է՝ Տէր կարապետի զրչէն,  
գրուած 1831ին: Սակայն ասոր օրինա-  
կութիւնը ըստ Յառաջարանին իսկ ծա-  
նօթութեանց՝ կը պարտիզակի մեղուածան  
Վենետիկեան Միիթարեան Հ. Վարդան  
վ. Հացունիի, որ ժամանակին Պարտի-  
զակի մէջ օրինակեր է Տէր կարապետի  
այդ զրութիւնը և հետը բերեր է Վենե-  
տիկ: Թորգում սրբազն այսպէս անփո-  
խարինելի երջանկութիւնը կ'ունենայ եր  
նախնիին գրութիւնը ձեռք բերելով եւ  
արժանապէս հրատարակելով:

Պարտիզակի հիմնանը թէ Վկայանական մասին  
տրուած տեղեկութիւններն անբաւական  
են: Իսկ հին եկեղեցւոյն հիմնարկութեան  
մասին երկար կը խօսուի:

Տէր կարապետ քահանայի այս գրու-  
թիւնը ծանօթ է եղած Մ. Վերածինի  
(Մինաս Գ. Գասապետան) իր Հայերը Նի-  
կոմիդիոյ զաւառին մէջ գործին մէջ:

Այս հատորիս վերջին մասը կը փակուի  
էջ 88էն սկսեալ երկրորդ ծանօթագրու-  
թեամբ մը՝ հրատարակիչէն:

Տպագրութիւնը մաքուր, թուղթը լաւ  
և կազմը կողիկ:

Ուիչեթա դամակաս

Տ. Գրիգորիս

### ԲԱՆԻ ՀՈԳԻ ԵՆՔ ՀԱՅԵՐԸ

Կէս տարի առաջ որոշած էի զանազան  
ազգային հաստատութիւններու ղիմելով,  
հարցարաններու միջոցաւ վնտուել հայու-  
թեան ներկայ թիւը: Այս նպատակով շուրջ  
երկու հարիւրի չափ նամակներ ուղարկե-  
րու հայորդիներ ունենալը մէծ ազդակ

ցարաններ, խնդրեցի մէն մի վայրէ ճշշ-  
գրիս տեղեկութիւններ, որ կարենամ մեր  
ազգին ներկայ թիւը ըստ կարելույն մին-  
չև գոնէ 90-95% ճշդութեամբ հաստատել:

Նախ և առաջ թիչ շատ կոտրած սրոտ-  
սիփեալ եմ արտայայտուիլ որ, շատեր  
լուր կոյութիւնը կը զուշակէի և ներփա-  
կելով նամակներու հետ զանազան հար-  
կայի գրեթէ կը բոլորին առանց